

գացման վերածնութիւնը եղան . մէկ մ'Աստուածաբանութեան , մէկ մ'ալ ճարտարագետութեան . երկուքն ալ որոշակի կերպով մը եկեղեցական են :

Կը շարունակուի :

ՀԻՆՊ ՇԱՐԱԹ ՕԳԱՊԱՐԿԻ ՄԷՉ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԳՂԻԱՑԻՈՑ
ՅԱՓՐԻԿԵ

(Տես Հատ . ԻԹ . Էրես 367 :)

ԳԼՈՒԽ ԻԵ .

Քիչ մը փիլիսոփայութիւն . — Հորիզոնին վրայ ամպ մը . — Մասախիլի մը մէջ . — Անակնկալ օղակարիկը . — Նշանքն . — Վիկտորիայի ստոյգ տեսքը . — Արմաւենիք . — Կարասակի մը հետք . — Անպատի մէջ ջրնոր մը :

Յաջորդ օրը նմանապէս նոյն պարզ երկինքն էր և նոյն անշարժ մթնոլորտը : Վիկտորիան մինչև հինգհարիւր ոտք բարձրութիւն վեր ելաւ , սակայն հազիւ թէ քիչ մը դէպ 'ի արեմուտք տեղափոխեցաւ :

— Բուն անապատին մէջ տեղն ենք , ըսաւ տղոքորը : Ահա տեսէք աւազին անհունութիւնը : Ինչպիսի տեսարան . Ինչպէս օտար է բնութեան ըրած տրամադրութիւնը : Ինչո՞ւ համար հոն տեղը անանկ գեղեցիկ կանաչութիւն պիտոր ըլլայ , և հոս տեղս այսպիսի յետին աստիճանի ցամաքութիւն . և այդ բանը նոյն իսկ մի և նոյն լայնութեան տակ և արևուն մի և նոյն ճառագայթից ներքև :

— Ինչուն , սիրեցեալդ Սամուէլ , զիս այնչափ անհանգիստ չընէր , պատասխանեց ֆէննըտի . ոչ այնչափ փոյթ կ'ազդէ յիս պատճառն որչափ իրը : Այդ այդպէս է , ահա կարևորն այս է :

— Հարկ է քիչ մըն ալ փիլիսոփայել , սիրելիդ Տիք . չատիկայ գէշութիւն մը չիբերեր :

— Փիլիսոփայենք , յանձն կ'առնում . Ժամանակ իսկ ունինք , ինչու որ հազիւ

թէ կը քալենք : Հովը կարծես թէ շնչելու վախ ունի , քուն կ'ըլլայ :

— Այդ բանը շարունակելու չէ , ըսաւ ճոյ . արևելքի կողմէն կարծես թէ ամպոց խումբեր կը տեսնեմ :

— Ճոյ իրաւունք ունի , պատասխանեց տղոքորը :

— Շատ աղէկ , ըսաւ ֆէննըտի , մի թէ կրնանք զուսպ բռնել մեր ամպը , աղէկ անձրևովն ու բուռն հովովն որ երեսնիս զարնելու ըլլայ :

— Տեսնենք պիտի , Տիք , տեսնենք պիտի :

— Սակայն այսօր ուրբաթ է , տէրս , և ես ուրբաթուն վրայ վստահութիւն չունիմ :

— Շատ աղէկ է . կը յուսամ որ նոյն իսկ այսօր քու նախապաշարմունքներդ պիտոր ուղղես :

— Կը փափաքիմ , պարոն : Ո՛ւՖ , կանչեց , երեսը սրբելով , ջերմութիւնը շատ աղէկ բան է , մանաւանդ ձմեռը . սակայն ամառը չափը անցնելու չէ :

— Միթէ մեր գունտին համար արևուն սաստկութենէն չես վախնար , հարցուց ֆէննըտի տղոքորին :

— Ոչ . կուղա-բէրբան որով կերպար ծեփած է , շատ աւելի սաստիկ ջերմութեանց կը դիմանայ . երբեմն օձապտոյտով ներքսապէս մինչև հարիւր յիսուննութ աստիճանի ջերմութե գինքը ենթակայ ըրած եմ , սակայն պատեանը և ոչ իսկ կ'երեցնէ թէ կրած ըլլայ :

— Ամպ մը , ստոյգ ամպ մը , կանչեց այս ատենս ճոյ , որուն սրատես աչքը քան զամեն դիտակս իսկ կը գերազանցէր :

Եւ յիրաւի , թանձր խումբ մը որ արդ որոշ կ'երևնար , ծանր ծանր հորիզոնին վրայէն կը բարձրանար . խոր թանձրութեամբ և ինչպէս ուռեցուցած կ'երևնար . մանր ամպերու կոյտ մըն էր , որ անշփոթ իրենց նախկին ձևը կը պահէին , որմէն տղոքորը հետևեցուց թէ իրենց կոյտին մէջ հողմոյ հոսանք մը չկար :

1 Հարիւրաստիճանի 70° :

Այն կուռ զանգուածը առաւօտեան ժամը ութին երեցեր էր, և միայն ժամը տասներմէկին արևուն սկաւառակին կրցեր էր հասնիլ, որ այն թանձր վարագուրին ետեը անյայտ եղաւ. նոյն այս ատենը ամպին ստորին եզերքը հորիզոնին գծէն կը զատուէր շողշողուն լուսոյ մէջ թողլով զայն:

— Այս առանձին ամպ մըն է, ըսաւ տղոգորը, և ատոր վրայ շատ յոյս դնելու չենք. նայէ, Տիք, իր ձևը դեռ ևս ճշդիւ նոյն է, ինչ որ էր այս առտու:

— Յիրաւի, Սամուէլ, ոչ անձրև և ոչ հով կը բովանդակէ այդ, գոնէ մեզի համար:

— Վախնալու է. ինքզինքը շատ բարձր կը բռնէ:

— Աղէկ, Սամուէլ, եթէ մենք երթայինք այդ ամպին որ մեր վրայէն ճաթիլ չուզեր:

— Կ'երևակայեմ որ այդ բանը մեզի մեծ ծառայութիւն մը չընէ պիտոր, պատասխանեց տղոգորը. շատ կազդործածել պէտք պիտոր ըլլայ և հետեւաբար ալ շատ ջուր: Սակայն այս վիճակիս մէջ որ կը գտնուինք անհոգանալու չենք, հակա ելլենք:

Տղոգորը զբոցարծարծը բոլոր բոցովը օձապտոյտին պարուրածևից մէջ խոթեց. որմէն բուռն ջերմութիւն մը ելլալով, շուտ մը գունտն ընդարձակած ջրածնին ազդեցութեամբը վեր բարձրացաւ:

Գետնէն հազար հինգհարիւր ոտք բարձրութեամբ, ամպին դիմահար զանգուածին պատահեցաւ, և այն բարձրութե մէջ ինքզինքը բռնելով, թանձր միզի մէջ պատեցաւ. սակայն ամենևին թեթե հով մըն ալ չգտաւ հոն. նաև նոյն այս մէզը կարծես ամենևին թացութիւն չէր բովանդակեր յինքեան, անանկ որ անոր ազդեցութեանը ենթակայ եղող առարկաները հազիւ պրզտի խոնաւութիւն մը առին: Վիկտորիս և, այս գոլորչիքին մէջ պատած, գուցէ քիչ մը աւելի զգալի ընթացք մը առաւ, այլ ոչ աւելի:

Տղոգորն այս գործողութեամբ ըրած

պզտի շահը տխրութեամբ ստուգելու հետ էր, երբ ճոյին ձայնը ականջը հասաւ, որ մեծ զարմացմամբ կը կանչէր.

— Ա՛հ, այդ ի՛նչ զարմանք:

— Ի՛նչ կայ, ճոյ:

— Տէրս, պարոն ֆէննըտի, ահա այդ արտաքոյ կարգի բան մըն է:

— Ի՛նչ կայ ուրեմն:

— Հոս մենք մինակ չենք. խառնակիչք ալ կան: Մեր գիւտը գողցեր են մեզմէ:

— Խենդեցեր է, հարցուց ֆէննըտի: Ճոյ ապշութեան արձան մըն էր կարծես. ամենևին անշարժ կեցեր էր:

— Չըլլայ որ արևը այդ խեղճ տղուն միտքը խանդարած ըլլայ, ըսաւ տղոգորը դէպ ՚ի անոր մտենալով:

— Ըսե՛ս պիտոր ինձի...

— Նայէ, պարոն, ըսաւ ճոյ, օդուն մէջ նսեմ հետ մը ցուցնելով:

— Ո՛վ զարմանք, կանչեց նաև ֆէննըտի, այդ հաւտալու բան չէ. Սամուէլ, Սամուէլ, նայէ:

— Կը տեսնեմ, պատասխանեց հանդարտութեամբ տղոգորը:

— Ուրիշ գոնատ մը. մեզի պէս ուրիշ ճանապարհորդներ ալ:

Եւ յիրաւի երկու հարիւր քայլ հեռաւորութեամբ, օդապարիկ մը, հանդերձ իր նաւակովը և ճանապարհորդներովն, օդու մէջ կը տատանէր, և ճրջդիւ վիկտորիսիս զնացած ճամբէն կ'երթար:

— Ուրեմն, ըսաւ տղոգորը, մեզի ուրիշ բան չմնար բայց եթէ իրեն նշան ընել. դրօշը առ, ֆէննըտի, որ գոյներնիս ցուցնենք:

Կ'երևայ թէ երկրորդ օդապարիկին ճանապարհորդք ալ մի և նոյն ատեն նոյն մտածութիւնը ունեցած էին, որովհետև մի և նոյն դրօշը ձեռքի մը մէջ որ գնոյնը մի և նոյն կերպով կը շարժէր՝ նմանօրինակ մի և նոյն ողջոյնը կուտար:

— Ի՛նչ կը նշանակէ այդ, հարցուց որսորդը:

— Կապիկ են, կանչեց ճոյ, զմեզ ծանակ կ'ընեն:

— Այդ կը նշանակէ, պատասխանեց Ֆէրկըսըն, որ նոյն ինքն դու ես որ այդ նշանը քեզի կ'ընես, սիրելիդ Տիբ. այդ ըսել կ'ուզէ որ նոյն իսկ մենք ենք այդ երկրորդ նաւակին մէջ. այդ օդապարի կը պարզաբար մեր վիկտորիան է:

— Այդ բանը, տէրս, ըսաւ ճոյ, նախատինք մը չհամարիս, բայց երբեք կարելի չէ որ ինծի հաւտացնես:

— Եղբրքն ելիր, ճոյ, թևերդ շարժէ ու կը տեսնես:

Ճոյ հնազանդեցաւ. այլ տեսաւ որ ճշդիւ և անմիջապէս իր ձևերն կը կըրկնուէին:

Կրկնեղջերայի հետևանք մըն է, ըսաւ տորգորը, և ոչ ուրիշ բան, տեսաբանական պարզերկայութ մը, որ օդու կարգերուն անհաւասարապէս անդայտանալէն առաջ կու գայ:

— Հրաշալիք մըն է, կ'ըսէր ճոյ, որ չկարենալով համոզուիլ թևերովը կըրկին և կըրկին կը փորձէր:

— Ի՛նչ հետաքրքրական տեսարան, ըսաւ դարձեալ Քէննըտի: Ախորժակի է այդպէս մեր սիրուն վիկտորիան տեսնել: Գիտէք որ շատ գեղեցիկ կ'երևայ և վսեմաբար ինքզինքը կը բռնէ:

— Որչափ ալ ջանաս այդ բանը քու կերպովդ մեկնելու, ըսաւ դարձեալ ճոյ, միշտ եզական բան մըն է:

Սակայն քիչ մը ետքը այդ պատկերն աստիճանաբար աւրուեցաւ, ամպը հետզհետէ դէպ 'ի վեր կը բարձրանային՝ զվիկտորիան մէկ զի թողլով, որ ալ անոնց ետևէն երթալ չուզեց, և ժամ մը ետքը երկնից վրայէն անյայտ կ'ըլլային:

Հոմն որ հազիւ թէ զգալի էր, կարծես թէ ալ աւելի նուազեցաւ: Տորգորն յուսահատելով գետնին մօտեցաւ:

Ճանապարհորդքն որ այս դէպքը իրենց մտատանջութիւնները փարատեր էր, սպառնեցուցիչ տաքութենէ մը ընկճելով՝ դարձեալ տխուր մտածութեանց մէջ ինկան:

Ժամը չորսին ատենները ճոյ այն անհուն աւազի դաշտին վրայ ցցուած

բան մը տեսաւ, և քիչ մը ետքը կրցաւ ստուգել որ երկու արմաւենիք կային անկէ քիչ հեռաւորութեամբ:

— Արմաւենիք, ըսաւ Ֆէրկըսըն, ուրեմն աղբիւր մը, ջրհոր մը կայ:

Գիտակը ձեռքն առաւ և ստոյգ տեսաւ որ ճոյին աչքերը չէին խաբուեր:

— Վերջապէս, կանչեց, ջուր, ջուր դտանք, և ալ աղատեր ենք. որովհետև որչափ ալ քիչ քալենք, միշտ յառաջելու հետ ենք և հուսկ ուրեմն հասնինք պիտի:

— Աղէկ, պարոն, ըսաւ ճոյ, եթէ այդպէս է կրնանք առ այժմ՝ քիչ մը խմել. որովհետև ստոյգ օդը ամենախարդուկ է:

— Խմենք, տղաս:

Ամենքն առանց աղաչանաց սպասելու սիրով խմեցին, և այսպէս քսեստ մը ամբողջ անհետացաւ, որով ջրի պաշարը միայն երեք ու կէս քսեստ մնաց:

— Ո՛վ, ինչպէս կը զովայընէ, կանչեց ճոյ: Ի՛նչ աղէկ է: Երբեք փէքինի գարեջուրն այդպէս ախորժակի եկած չէ ինծի:

— Ահաւասիկ չքաւորութեան առաւելութիւններն ինչ են, պատասխանեց տորգորն:

— Ոչինչ են, ըստ ինքեան, ըսաւ տորգոր. անանկ որ սիրով յանձն կ'առնուի ջուր խմելով ամենեկին ախորժ մը չզգալ, քան թէ բոլորովին ջրէ զուրկ մնալ:

Ժամը վեցին վիկտորիան արմաւենեաց վրայէն կը ճախրէր:

Երկու արուգ, ողորմելի ու ցամքած ծառեր էին ասոնք, երկու ծառոց ըստուերը առանց տերևի, աւելի չորցած քան թէ կենդանի: Ֆէրկըսըն դարհուրանօք անոնց կը նայէր:

Անոնց ոտքը՝ ջրհորի մը կիսամաշ քարերը կը տեսնուէին. սակայն այդ քարերը, արևուն ճառագայթից սաստկութենէն սպառած, կարծես թէ անշոշափելի փոշի մը էին: Ամենեկին խոնաւութեան նշան մը չկար: Սամուէլին սիրտը ճմլեցաւ, և անմիջապէս իր երկիւղը

ընկերներուն հաղորդելու վրայ էր երբ անոնց աղաղակներէն սթափեցաւ :

Արևմտեան դին երկայն և աչք չզօրելու միջոց մը սպիտակացած ոսկրօտիներու երկայն գիծ մը կը ձգէր . ալբիւրին չորս դին կմախքներու մնացորդը կային . կարաւան մը մինչև հոն հասած էր , այն ոսկրոտեաց երկայն շարքովը ճամբան նշանակելով . հետզհետէ տկարացոյններն աւազին վրայ ինկած էին . զօրագոյններն , այդ այնչափ փափագած աղբեր հասնելով , անոր եզերքը զարհուրելի մահ մը գտած էին :

Ճանապարհորդը այլազունեալ մէկ մէկու կը նայէին :

— Չիջնենք վար , ըսաւ ֆէննրտի , փախչինք այդ ահաւոր տեսարանէն : Եւ ոչ կաթիլ մը ջուր կայ այդ տեղդ որ կարենանք առնուլ :

— Ոչ , Տիք : Հարկ է խղճերնիս մաքուր ըլլայ : Կամ հոս կամ ուրիշ տեղ անցուցեր ենք՝ գիշերը նոյն է : Այդ ջրհորդ հարկ է մինչև խորը քննենք . ատենով ջուր ունեցած է , գուցէ դեռ ևս քիչ մը մնացած ըլլայ :

Վիկտորիան գետինը իջաւ . ճոյ ու ֆէննրտի նաւակին մէջ իրենց ծանրութեանը հաւասար աւազ լեցնելով վար ինջան : Շուտ մը դէպ ՚ի ջրհորը վազեցին , ու սանդղէ մը , որ ալ փոշի դարձած էր , մէջը ինջան : Աղբերակը շատ տարիներէ ՚ի վեր ցամքած կ'երևնար : Հանգերձ այսու այն չոր ու դիւրափխրելի աւազը , որ ամենէն ցամաք աւազներէն մէկն էր , փորեցին . խոնաւութեան և ոչ հետք կար :

Տղքորը տեսաւ զանոնք որ քրտընած , այլազունած , բարակ փոշիով մը ծածկուած , գլխակոր , յուսարեկ , լըքած , նորէն հորին մէջէն անապատին երեսը երևեցան :

Հասկցաւ անոնց հետազօտութեանց ունայն ելլելը . արդէն ինքն ալ նոյնը կը սպասէր , այլ իրենց բան մը չըսաւ : Կը զգար որ այն ժամանակէն սկսեալ հարկ էր որ իրեք հոգուց համար արիութիւն ու գործունէութիւն ունենար :

Ճոյ պնդացած տկի մը կատրներ հետը դուրս բերաւ , ու կիրքով գետինը ցիրուցան եղած ոսկերց վրայ նետեց :

Ընթրեաց ժամանակը ճանապարհորդը և ոչ խօսք մը խօսեցան մէջերնին . ակամայ կերպով մը կ'ուտէին :

Եւ սակայն դեռ ևս ծարաւին տանջանքը ստուգապէս չէին կրած , հապաապագային համար յուսարեկ կ'ըլլային :

Կը շարունակուի :

ՀԵՏԱՒՐԻՐՍԱԿԱՆՔ

Բարերարը թարերարուքիւն կը գտնէ .
— Վիլլաֆրանքայի պատերազմին մէջ (1859) գաղղիացի սպայ մը աւատրիացի հրացանի գետակէ մը զարնուելով անզգայ գետին կ'ընկնայ կը մնայ :

Թէպէտ ծանր կերպով վիրաւորուած էր , բայց երեկոյեան քաղրաշունչ հովէ մ'ողի տաւած , քաշկըւտուելով և դրեթէ ոգեսպառ հազիւ հազ փոսի մը եզերքը կը հասնի , ուր ծառոց մէջէն լոյս մը կը տեսնէ , և խառնածայն աղաղակներ կը լսէ որ նոյն կողմէն կու դաշին :

Անշուշտ այդ լոյսը և աղաղակը մօտակայ տնակ կամ գինետուն մը կը նշանակէր , ուստի խեղճ վիրաւորը փրկութեան յուսով փոսն անցնելու փորձ կը փորձէ . բայց իր տկարութիւնը յետին աստիճանի ըլլալով , քանի մը շարժմունք ընելէ ետև , շնչասպառ գետին կ'ընկնայ և անշարժ կը մնայ :

Բայց հազիւ թէ քանի մը վայրկեան անցեր էր , կը զգայ որ մէկը իրեն մօտեանալով ձեռքովն իր ձեռացը կը դպչէր : Աչուրները կը բանայ և կը տեսնէ պատանի մը որ ձեռքը ջահ իր վրայ ծռած զինքը կը քննէր : Պ. ֆրանկիսկոս , կ'ըսէ անձանօթն , և անմիջապէս շտապաւ կը հեռանայ :

Քառորդէ մը ետքը պատգարակ մը կու գայ , որոյ վրայ դնելով զօրհասականը՝ տնակ մը կը տանին ու կը սկսին հոգալ զինքը . երկրորդ օրը վիրաբոյժ